

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՒՆ (Ընտրի էջեր, Կեմ-սագրութիւններ, Գործեր, Բառարան, Մտնեմագիտութիւն)։ Միմմ Միմմեան, մեկնաստուգածք Լեւոն Եանոյեանի։ 785 էջ, Յզ. Սեւան, Պէյրութ։

Մեծածաւալ գիրք մը ահաւաստիկ, որով լաւագոյնս կը բացուի Հայ արտասահմանի գրական տարին։ Մեծածաւալ և մեծարժէք նոյն ասեան, իր բազմաթիւ կողմերով։

Մեր վտարանդի կեանքի ներկայ պայ-մաններուն մէջ, երբ ինքզինք ծածկող յուսալէիչ յոռետեսութիւն մը բոյն է սկսած դնել շատ-շատերու մէջ, այս բազմաշխատ ձեռնարկը կու գայ նորոգող և թարմ շունչ մը բերել մեզի։ Իւրաքանչիւր գրական ճիգ կամ երեսոյթ, նման մեր կեանքի այլ երեսներուն մէջ երեւան եկող զործերու, Հիմնապէս արդիւնք է զիպցուած պահանջի մը։ Հետեւաբար, «Արեւելահայ Գրականութիւն»ը (եւ նաեւ պատրաստութեան մէջ եղող «Հին Հայ Գրականութիւն» «Արեւմտահայ Գրականութիւն», «Պորտրէտահայ Գրականութիւն» և «Գաղթահայ Գրականութիւն» շատորենքը) պահանջի մը գոհացում տալ կը ձգի, ա՛յդ նպատակով ճամբայ ելած է։

Ու այս իրողութիւնը շատ բան կրնայ ըսել Սփիւռքի մէջ ապրող Հայութեան՝ դիրի ու գրականութեան անջութեամբ ունեցած կապին ու սիրոյն մասին։ Որովհետեւ, ընթերցող բաւական լայն հասարակութիւն մը նկատի առնուած է այս հսկայ ձեռնարկի պատրաստութեան մէջ, հասարակութիւն մը՝ որուն բացակայութեան պարագային ոչինչ պիտի արժէր պրպտումի մաշնցող ճիւղը, դառնալով ժայռին նետուած խորունկ զոգնոց մը ոսկելոյս ցորեն։

Բայց Արեւելահայ Գրականութեան 1850-1920 տարիներուն ընդհանուր և ամբողջական պատկերը տալ ձգտող այս ձեռնարկին նպատակն ու դայն զսպանակող ոգին ամենէն լաւ կերպով իսկ կարելի է գտնել իրապի առնուած առաջին «Հեղինակին» Մեսրոպ Թաղիադեանի «Թողթ Երեւանցիներին» կտորին մէջ, որով կը բացուի նաեւ

հատորը։ Ըն, գիմեւով Երեւանցիներուն և դարիցի մը հասարակութիւն լուսաւորութիւն տարածելու առաջարկը ներկայացնելէ ետք, ան կը գրէ ամենէն պարզ բայց միտամասնակ հատու և Արտիկանական ոճով.— «Այս իմ լաւ Քաղաքացիք, ա՛խ, հոգիս հարայա՛ կանչում, հին խմորն թողէք, նոր Ազգի լուսաւորութեան և պայծառութեան հետեւեզէ՛ք։ ...Ո՛րք է ձեր վեհ հոգին, ո՛րք է ձեր ազնիւ փառքն, ո՛րք է ձեր աշխարհի ծանօթացած անունն, կորեա՞ն արդեօք. ո՛չ։ Աստուծոյ յատուկ ողորմութիւնն բացել է ձեզ վրայ իմ ազնիւ Քաղաքացիք. մի՛ ասէք թէ ջանք անենք, փող ժողովենք, լաւ ապրինք. մոխի՛ր է մեր փողն, փո՛ւչ է մեր կեանքն, անտո՛ի է մեր յոյսն, և թէ չենք ջանալեց որ մեր ազգի երեխայիցն են լուսաւորութեան գունն բանալ, որ վաղն և միւս օրն կարողանան մարդի միջուկն մարդ երեւել։»

Ու քիչ մը վարը՝

«...Եւ թէ կարենայ մեր աշխարհն մին անդամ իւր ողբիք և զտերքն էսպէս կատարելութեամբ ծաղկած տեսնել, չգիտեմ ո՞ր մին Ֆրանսիի աշխարհիցն պակաս կը մնայ, թէ լուսաւորութեամբ, թէ արուեստով, թէ ազնուութեամբ և թէ երջանկութեամբ. և ո՛չ թէ միեւնոյն։ Ահա էս ա իմ ցանկութիւնս իմ քաղցր Աշխարհէս համար»։

Եւ ամբողջ այս հատորը, մեր ժողովուրդի գրականութեան ամենէն կարեւոր ճիւղերէն մէկուն՝ Արեւելահայկականին լաւագոյն ներկայացուցիչներն ու անոնց երկերէն հատուածներ պարունակող, զեղեցիկ և ներդաշնակ փառաբանք մըն է մեր ցեղի ամենէն ինքնայատուկ արժանիքներուն և խորունկ առաքինութիւններուն։ Իսկ Թաղիադեանի մը վաղըր զէպի Լոյս՝ ամենէն փառաւոր յատկանիչներէն մին է եղած հայու էութեան։ Թաղիադեանի այս ցեղեցիկ կտորը, իր պարզութեամբ մէջ, և թերեւս ատոր իսկ համար, կը պահէ իր իրաւութիւնն ու այժմէականութիւնը, մասնաւոր իր արժարժած հարցերով։

Ան քաղաքիւն ունի 1850-ական թուականներու մեր խղճուկրակ հայութիւնը բաղդատութեան զննելու «Փրանզ»ին հետ և

կարենալ յայտարարելու՝ թէ, նպաստաւոր պայմաններու տակ և ուսման կենսաւորող ճառագայթներով՝ այս ժողովուրդը կրնայ բարձրանալ մինչև մակարդակը ա՛յն եւրոպացիներուն՝ որոնք ահաւաղը չտեսութեամբ մը սովորութիւնն ունէին իրենց քաղաքակրթութեան ևնթաղական բարիքներն ու հարստութիւնները պարտցնել մեր ժամակներու աչքերուն առջև: Ու այս ներքին ապահովութիւնը, ներքին այս հաւատքը դէպի մեր ցեղային կարողութիւններն ու աղնաակնտութիւնը՝ ամենէն աւելի հիմա՛ անհրաժեշտ են մեզի, օտար կամարներու տակ ապաստանած և օսկայն հետզհետէ մեր ինքնութիւնը անորոշութեան և անպատակութեան մշտնջերուն մէջ կորսնցնելու զտատարարուած հայերուս համար: Որովհետեւ, հասած ենք տեղ մը՝ ուրկէ ինչ՞ք մարտիկը մեր քաղաքակրթութեան բարձրութիւնն ու զարդացման մակարդակը բաղդատութեան դնելու . . . թուրքին հետ, այսինքն՝ քաղաքակրթութեան բոլորովին ահաւանակող պայմաններ մը հետ, երբ մեր իրաւ ու արդար տեղը հո՛ն, զի՛բը, եւրոպացիներու և իրնպէս քաղաքակրթ ալ ժողովուրդներու կողքին պիտի ըլլար:

Հատարը, որ 785 ծառայուն էջերէ բաղկացած է, ընդհանուր և ամբողջական պատկերացումը կը յաջողի տալ Արեւելահայ Գրականութեան, հակառակ որ հեղինակներու երկերէն կատարուած մէջբերումները երբեմն անհամեմատ են: Օրինակ, Եւուլանիկ Կուրքիեաննէն արատաւուած են քառնչուր քերթուածները, մինչ նման հատորի մը մէջ և Իսահակեաններու կամ Տէրեաններու կողքին՝ վերի թիւին կէսն իսկ աւելիով պիտի ըլլար ներկայացնելու համար միջակ և համեմատ կարողութիւններու տէր բանաստեղծուհի մը:

Մեր դրականութեան տիտանները հոն են, ներկայացուած իրենց լուսարոյն ստեղծարարութիւններով. քանիչի Արտվանը՝ իր «Կէրք Հայաստանի»-ով, Սուքուրեանը՝ իր համարելի կիտաններով, յայտնառես Բաֆֆին՝ մեր ամբողջ դպրութեան մէջ նմանը չունեցող «Կարգանի Երազով», Ա-

հարոնեանը՝ դիւզական կենցաղի անջնջի իր պատկերներով, հսկայ Թումանեանը՝ «Հայոց Վիշտ» երգող իր տառապալից տողերով, և Թակալին Խասակեանը, Տէրեանը և քաղաքիւր ուրիշ այնքան սիրելի անուններ:

Հետաքրքրական է նկատել որ Ա. Ահարոնեանէն ծրարատարուած են առաւելաբար դիւզական կենսաբը և հայ գիւղացիին մտահոգութիւններն ու առօրեան ներկայացնող էջերը «Ղեղոյն արտը», «Արագիլները» և ալլը, գրեթէ անտես ամենլով յեղափոխական-աղաքայնական իր ընդարձակ գրականութիւնը: Եւ արիկա ապահովաբար ամենէն ճիշդ մտացումն էր զոր կրնար ունեցած ըլլալ հատորը կազմողը, որովհետեւ ինչ որ մնայուն և կեդարուեստական արժէք է Ահարոնեանի մտա՝ կը գտնուի իր «Իմ Գիրքը» ստեղծարարութեան, ինչպէս նաեւ արարողագրաւ էջերուն մէջ: Ի՛նչ տարբարնութիւն, ի՛նչ դասաւորում, երբ Ահարոնեան աննշուած էր առաւելաբար որպէս ճառարութեան երգիչը, որ մերկաբաւ կը թեւածէր արիւնաները մեր հորիզոնին վերեւ: Մինչ, այդ օրերէն հազիւ կէս դար անցած, ան մեղի կը ներկայանայ որ դէպի արպամ կը քայլ հայ գիւղական կեննքի իր խռովիչ պատկերներով. նպատարութիւններ՝ որոնք Ահարոնեանի հարբնասիրութիւնն ու ապաստարարութիւնը ամենէն համեստ ալլ արուեստով ի տողերով կը բաղաւայտեն:

Եւ սակայն Ահարոնեանի ամբողջ գրականութիւնը մտնաւոր ժամանակէ մը և ամենասարափելի պայմաններու արտացոլումն է, և եթէ մենք, սիրուքանահայր, օսնձարձակ կեննքի (մեր հասկցած «արտաութեան») մը մէջ մտցնել ենք հայութեան այս մեծ երախտարարին վաստակը, այն ատեն թերեւս պէտք ըլլան պետական միջոցներ՝ անոր ամբողջական գործերը բարձր տպագրականով հրատարակելու և ապսպնով երախտարարական ունեցած պարտք մը՝ վճարելու համար:

Հարտրին մեծադոյն անակնկալը սակայն կը կազմեն Արեւելահայ Գրագրիները, որոնք, իստ հոգի ընդամէնը, գրեթէ անձա-

նօթ են մեզի, արեւմտահայերուս Այգ տասը՝ Արշակ Ազապեան, Ազարիս Աղեւ- Թան, Յարութիւն Ճուղուբեան, Արշակ Շահնազարեան, Նիկողայոս Մամիկոնեան, Յովհաննէս Մայրասեան, Սանդալ, Մելիք- Շահնազարեանց, Անուշաւան Արովեան և Զաւակեցի (Վահան Տէրեանի երէց եղ- բայրը), անուբանայի նպաստ մը կը բերեն մեր դրականութեան: Ընդհանրապէս քա- անաններու զաւակներ և ասպարէզով՝ ու- սուցիչներ, իրենց կողմնակի գրադրած մը ելած է յայտնապէս, բանահաւաքութեան նման բան մը, թիչ մը տաղանդով և ահա- րին սիրտով օտքի կանդնող:

Ընդհանրապէս հում նիւթեր են մեզի հասածները, և, դժբախտաբար, չեն կրնար բաղդատուել Արեւմտահայ մեր գիւղագիր- ներու Լրիկերուն հետ՝ որոնք, գրեթէ թիչ բացատրութեամբ, արուեստով յաջեցած գե- ղեցիկ քանդակներ են, հայ բնագաւառի ա- ուրեան հարգատուութեամբ ընթերցողին փոխանցող: Արեւելահայ գիւղագիրներուն մօտ՝ կարծէք միտում մը եղած ըլլայ Արե- ւելահայաստանի հայ գիւղացիին կեանքը տալու լուսանկարչական դործիքի մը անդ- ղայ հարգատուութեամբ, չափազանցուած իրապաշտութեամբ մը, եթէ կ'ուզէք, որ տակաւն այսօր իսկ կը պահէ իր թարմ շունչը և մեզի կը բերէ բոլոր այն բարբերը, աւանդութիւններն ու սովորութիւնները (ինչպէս նաեւ կեանքի ամենէն դառն պայ- մանները), որոնք հետզհետէ հայ կեանքին սրուելու և անհետ կորսուելու վրայ են և կամ արդէն ի սպառ չբացած:

Կարգալով կենսագրութիւնները այս գիւղագիրներուն (որովհետեւ Ս. Միմոնեան մեծ հմտութեամբ և տքնաջան պրպտումնե- րով իւրաքանչիւր հեղինակի կենսագրու- թիւնը պատրաստած և փոքր ուսումնասի- բութեամբ մըն ալ ճոխացնելով՝ զեղեցիկ դաղամարբ ունեցած է հրատարակելու հա- տորին մէջ), կարելի չէ բազմապիսիւն մը շընել Արեւելահայ և Արեւմտահայ գրողնե- րուն միջև: Մինչ վերջինները ապրեր ու ստեղծագործէր էին թրջական խտագոյն մոլեռանդութեան մը և եսթազանի շուքին տակ, անդին՝ Արեւելահայերը, համեմա- տաբար աւելի տանելի մթնոլորտի մը մէջ՝ այլապէս թշուառ կեանք մը ունեցեր էին,

որպէս ուսուցիչ կամ մտաւորական շարու- նակ հայցողի, ինքզնիքի վիճակին մէջ ըը- լալով, առանց կարենալ զտնելու անհրա- ժեշտ աշակցութիւնը, Հասկացողութիւնն ու նիւթական միջոցները, ի վերջոյ յան- գելու համար Արեւմտահայերու ալ երջա- նի՛կ բախտին՝ կտոր մը սոխ ու հացով մա- հանալու ճակատագրին:

Եւ այս իրողութիւնը աւելի քան սիրելի ու արժէքաւոր կը դարձնէ Արեւելահայ Գրականութիւնը, որ ամենամեծ նպաստ մը բերած է Հայ Գրականութեան և որուն սպասաւորները, ըլլան անոնք Արովեան, Պոռչեան կամ Թումանեան, ամբողջ հայու- թեան փառքերն են, ինչպէս նոյնն են Պա- րոնեան, Զօհրապ կամ Վարուժան:

Հետեւաբար, «Արեւելահայ Գրականու- թիւն»ը աւելի՛ քան ողջունելի հրատարա- կութիւն մըն է, օտարադրծելի հաւասարա- պէս թէ՛ Հայ երկրորդական վարժարան- ներու աշակերտներէն, թէ՛ հայ գրականու- թիւնը ուսումնասիրողներէն և թէ՛ պարզ ընթերցողին: Ընթերցողին աշխատանքը մե- ծապէս կը դիւրանայ անով՝ որ հատորին վերջաւորութեան աւելցուած է բառարան մը, որ կը բացատրուին Արեւելահայ բար- բառի և գիւղական բազմաթիւ բառեր, ու- որոնք այլապէս անհասկնալի պիտի մնացած ըլլային: Իսկ գրականութիւն ուսումնասի- րողը մ'ատենագիտութիւն» բաժնին մէջ պիտի գտնէ Արեւելահայ իւրաքանչիւր հե- ղինակի կեանքին և դործին վերաբերող ցարդ հրատարակուած գիրքերու կամ թեք- թերու մէջ երեսցած ուսումնասիրութիւն- ներու ցուցակը. բան մը՝ որ անդահատելի արժէք կը ներկայացնէ վստահաբար:

Անհատնում պրպտումի և մասնագէտ- ներու խմբային աշխատանքի արդիւնք հան- ղիսանալիք այս հսկայ դործը կատարած է Ս. Միմոնեան աստնձինն, և, անկախ տպագրական ջանի մը թերիներէ, լիովին յարգած է իր նպատակին մէջ:

«Արեւելահայ Գրականութիւն»ը լուսա- գոյն երաշխիքն է հրատարակելի հատոր- ներուն բարձր արժէքին ու կարեւորու- թեան:

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ